


Յոգրս վարդից պճնել զճական գեղորակ,  
 Եւ զկենցաղոյս առնուլ հեշտիցն ըզճաշակ:  
 Իսկ 'ի շնէլ աշնան թեւօք մահաղգեաց՝  
 Հարկ է ծաղկանց թօշնիլ 'ի խաղս առուակաց,  
 Ա՛յս են օրէնք ճակատագրոյն անողօք,  
 Եւ ընդունայն ընդդէմ նորին մեր բողօք:

Այլ թէ բնութեան գոյ ծաղկասփռ հեշտ գարուն,  
 Յոր նա զարդու գեղով պճնի 'ի համբուն,  
 Կենսանորոգ գարուն սեռիս մարդկութեան  
 Յերանաւէտն մընայ յերկնից 'ի կացան,  
 Ուր մահացուած պրտակ 'ի գլուխ բողօքին  
 Յակնախրաիղ յանմահ վարդից Եդէմին,  
 Անդ հրեշտակաց 'ի յօթեւանս վարդաղոյս՝  
 Տեսից ըզճէզ անդրէն հասնօք իմ հօգւոյս:

Ա. Է. Բ. Կարապետեան Կ. Պօլսէցի  
 Աշտ. Ժառ. Վարժարանի:



### ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ

Քնական եւ տարրաբանական  
 կազմութիւն արեգական

Գ.

Արեգական բնական եւ տարրաբանական կազմութեան վերայ նախընթաց թուով խօսուածներէն ինչպէս կ'երեւի, հասած եմք այն կէտին, ուրով հարկ է լուծել արեգական ինչ ըլլալու խնդիրն. հարկ է հետազօտել այս հարցը, թէ ինչ է արեգակը, որ երբեմն այնչափ մթին ու խրթին էր և որ աստղագիտութեան համար միշտ կարեւորագոյն խնդիր մի է:

Գիտութեան հրաշալի յառաջադիմութեամբ այսօր ոչ միայն կարող եմք արեգական տարածութիւններն եւ

հեռաւորութիւնը նշանակել, որ բոլոր մոլորակաց և գրութեան միւս երկնային մարմնաց ոլորտներուն վառարանը բռնած է, ոչ միայն գիտեմք իւր զանգուածը և զինքը կազմող նիւթոյն խտութիւնը և իւր ջերմական, լուսական եւ տարրաբանական ազդեցութեան տարեկան սպառումը. այլ նա և գիտեմք մասամբ իւր դոյութեանց տարրաբանական կազմութիւնը, գիտեմք, որ այս դոյացութիւնք նման են երկրագունտը կազմող դոյացութեանց, և թէ անտարակոյս իւր զանգուածին մէջ կան մեղ ծանաթ պարզ մարմիններէն տարբեր մարմիններ, որոց էութիւնը հաստատուեցաւ վերջին ժամանակներս եզած գիտողութեամբք:

Այնու ամենայնիւ դեռ ևս կան շատ խնդիրներ, որք ցարգ անլուծանելի մնային, որոց ամենակարեւորագոյնն է արեգակնային բծերու մեկնութիւնը, որուն բնական ընթացքով կը հե-

տեւի այս խնդիրը , թէ ի՞նչ է արեգակի կողմից հասնող ճառագայիտի քանակը , հաստատուն է , թէ հեղիային կամ կողոյշին : Արեգակի կողմը հաստատուն կամ հեղիային ենթադրելով՝ կարելի չէ մեկնել իւր կազմութիւնը , շարժումը և այն երեւոյթները , որ յառաջ կը գան մթին բծերէն , նոցա թեքաստուերներէն և անոնց համընթացակից լուսաւոր մասունքներէն և այն ծակոխներէն , որովք լուսագունար ամեն մասամբ ծակոտուած է :

Առ այս պիտի ամփոփեմք այն երկու կամ երեք գլխաւոր տեսութիւնները , որոնք մտածուեցան այս ամեն խնդիրներուն լուծման համար , դիտել տալով հանգերձ , որ այս տեսութեանց առաջինը , նոր եղած երեւելի գիւտերէն յետոյ միայն պատմական կարեւորութիւն ունի : Այս տեսութիւնը 1774 ին Ալէքսանդր Վիլսոնը բռաւ , Պօտ . Միւշէլ , Մարթէր պարզեցին , Հերշէլ կատարելագործեց , վերջը Ֆրանսուա Արաիս մասամբ ճշմարտեց :

Ըստ այն տեսութեան « Արեգակը կը բաղկանայ մթին , կամ ոչ-լուսաւոր գնտածեւէ մը շրջապատեալ տարբեր հեռաւորութեամբք երեք մթնոլորտներէ , կամ կաղային խաւերէ : Առաջին մթնոլորտը կեղրոնական կուտին ամենամերձաւորն է , կազմուած է ընդդիմահար և անդրադարձող ամպային խաւէ . ինքնին լոյս չունի , այլ միայն ընդունած լոյսը կ'անդրադարձէ : Սորա կը յաջորդէ երկրորդ մթնոլորտը , որ ինքնին լուսաւոր է և կազմուած է կազէ՝ հրաշէկ սպիտակութեան վիճակի մէջ . այս է լուսագոնարը (photosphore) , որ տեսանելի սահմանները կ'որոշէ եւ արեգակի սիւլաւառակի շրջապատը կը ձեւացնէ : Երրորդ մթնոլորտն ևս ասոր վերայ է . թափանցիկ է , և իւր խոտութիւնը կը

նուազի համեմատաբար , քանի կեդրոնէն հեռանալք » :

Այս երեք մթնոլորտներուն , կամ պատասներուն օչնութեամբ կը մեկնէին բծերուն և իրենց տեպերուն երեւոյթները : Կենթագրէին , որ կեղումներ , ուձգին ժայթքումներ մթնոլորտներու իւրաքանչիւրը պատուելով՝ ձեւացած անգունդին յատակը կ'երեւցնէին արեգակի մթին կուտը , այս էր բծերուն ամենասեւագոյնը . յետոյ խոռոչներու կողմն վերայ կ'երեւէր ամպային կամ կաղային երկրորդ պատատը , այս ալ թեքաստուերն էր . վերջապէս դուրս ցցուած լուսագնտական զանգուածոց կուտակութեամբ եւս կը բացատրէին լուսաւոր մասունքները : Գալով երրորդ թափանցիկ մթնոլորտին , որ լուսագունար կը շրջապատէ , ասոր մէջ կը ծփան ամպերը , կամ ամբողջական խաւարումրէ շրջապատեալ սարեւանդք :

Այս ենթադրութեան մէջ ամենէն աւելի անընդունելի մասն այն է , որ արեգակը մեծաւ մասամբ կարծր , պաղ և մթին կը համարի , որովհետև այս ենթադրութեամբ անկարելի է բմբունել , թէ ի՞նչպէս չը սպառիր լուսագունտի բարձրագոյն բարեխառնութիւնը շարունակ ներքին խաւերուն հազորդութեամբ բուրիչ զօրութեամբ , և թէ՛ ի՞նչպէս այսպիսի նուրբ պատառ մի հազարաւոր դարերու մէջ անսպառ ջերմութիւն կը բուրէ : Արդ՝ այժմ կը մնայ ենթադրութեան այն մասը , որ արեգակի բծերն՝ լուսագունտին մէջ խոռոչներ կամ ծակեր կը համարի : Եթէ ենթադրութեան այս մասը ըստոյդ լինէր , այն ատեն լուսագունար հակառակ Քերխովի տեսութեան , չէր կարող լինիլ ո՛չ հաստատուն և ո՛չ հեղկային : Ահաւասիկ Քերխովի տեսութիւնը :

«Արեգական տարրաբանական կազմութիւնը՝ Վիլյամսի կարծածէն շատ աւելի պարզ է . ամբողջ կուտը հրաշէկ զանգուած մի է հաստատուն , կամ հեղիւյին . որուն լոյսը , եթէ ինքը չբռնապատուած չըլինէր շոգիով յագեալ մթնոլորտով մի , պիտի տար անընդհատ լուսապատկեր մը : Այս մթնոլորտն է , որ կը ծծէ լուսոյ այն ճառագայթները , որոնք առկախեալ զանազան շոգիներու լուսապատկերներուն կը համապատասխանեն : Գալով բծերուն , ասոնք ամպեր են , այսինքն պրզ պրջակաւոր կարի խիտ շոգիներու կոտեր , որոնք լուսագունտի լուսաւոր ճառագայթները արգիլելով մեզ կ'երեւին սկաւառակին վերայ իբրեւ սեւա կամ գորշագոյն բծեր » :

Ահա արեգական բնական կազմութեան վերայ երկու տեսութիւններ , որոնք բոլորովին միմեանց հակառակ են . որովհետեւ առաջինը՝ լուսագունտը կ'ընդունի իբրև կազային հրաշէկ զանգուած մի . երկրորդը՝ իբրև հաստատուն , կամ հեղիւյին զանգուած մի . ըստ առաջին տեսութեան՝ բծերը լուսագունտին մէջ խոռոչներ են , իսկ ըստ երկրորդին՝ ամպեր : Այս երկու տեսութեանց ո՞րն է ճշմարիտը . արդեօք այս երկուքին մէկը կամ միւսը սխալ չէն , եւ կամ գէթ անկատար : Այս որոշման մէջ կասեցաւ Պ . Ֆէյ , որ սոյն երկու տեսութեանց իւրաքանչիւրին վերաբերեալ ճշմարտութեան մասը հետախուզելով հետեւեալը առաջադրած է :

Ըստ Ֆէյի արեգական ամբողջ զանգուածը կազային վիճակի մէջ է և կը բաժնուի համակերպան խաւերու , որք իրարմէ կը տարբերին թէ բարեխառնութիւն և թէ ջերմութեան և լուսոյ բուրիչ զօրութեամբ : Ներքին խաւերը այնպիսի ծայրագոյն բարեխառնու-

թիւն մի ունին , որ իրենց զանգուածներու բոլոր մասնիկները լուծեալ վիճակի մէջ են , և ուր տարրաբանական ներգործութիւններն չեն ազդեր : Ընդհակառակն արտաքին խաւերուն մէջ շարունակեալ ցրտութեան ազդեցութեամբ՝ մասնիկաց և հիւլներու զօրութեան ընթացքը յառաջ կը բերէ սառած մասերու վայրէջներ եւ հրաշէկ սպիտակութեան ընդունակ ոչկազային մասերէ ամպեր , որոց միութեամբ անդադար կը կազմուի լուսագունտը : Այս մասնիկները ծանրութեամբ քաշուելով կ'յնան ներքին խաւերուն մէջ , և ասոնց գատարկացած տեղերը կը գրաւեն կազային վերել զանգուածները : Այս ուղղածից հասանքներէն տեղի կ'ունենայ շարունակեալ փոփոխութիւն մի արեգական մակերեւութին և անոր ներքին զանգուածին մէջ : Իսկ բծերը կազային պատասխի մը մէջ խոռոչներ , կամ ծակախիւներ են , որոց կազմութիւնը այսպէս կը բացատրէ Պ . Ֆէյ :

« Լուսագունտի կազմութեամբ կարող եմք հասկանալ բծերը և անոնց շարժումները , տեսանք արդէն , որ իւրարու յաջորդող խաւերէն վերել եւ վայրէջ ուղղածից հասանքներ կընթանան : Սոյն անընդհատ ծփանաց մէջ անկասկած պէտք է ընդունիլ , որ հոն , ուր վերել հոսանքները աւելի խոռութիւն պիտի ստանան , լուսագունտին լուսաւոր նիւթը վայրկենական ժամանակ մը ցրեալ կըլայ : Այս լուսաւորութեան մէջէն երեւցող ոչ թէ արեգական հաստատուն , ցուրտ եւ սեւա կուան է , այլ համատարած և կազային ներքին զանգուածն է , որոք բուրիչ կարողութիւնը ամենասաստիկ հրաշէկ վիճակի մէջ ունեցած բարեխառնութեամբը՝ շատ տկար է համեմատութեամբ ոչկազային մասնիկներ

րէ՛ ձեւացած լուսաւոր ամպոց բուրիչ զօրութեան, որ սոցա տարբերութիւնը բաւական է բացատրել այն յայտնի անհամաձայնութիւնը, որ մեր մըթագնեալ ապակիներով դիտուած երկու գոյներէն յառաջ կը գայ ։

Բարձր արժանաւորութեան տէր գիտողներ, ինչպէս Նագոնազ . Սէգգի, Սքուարզ, ընդունած են, որ լուսաւոր մասուկները ընդհանրապէս ձկնու մի ունին բծերուն ետեւը մը նալու թաւարտիան շարժման ուղղութեան ձախ կողմը ։ Ֆէյիին նայելով այս՝ բնական հետեւութիւն մի է այն յապարման, որ կը վերաբերի լուսագունտին վերջնական սահմանին վերայ բարձրագոյն վերելութեամբ յառաջ եկած ամպոց շարժման ։ Մի և նոյն կերպով կը մեկնուի նաև բծերու թաւարտիան շարժման արագութեան փոփոխութիւնը ։ Այս երեւոյթը համաձայն է այն երեւոյթին, որ երկրի վերայ կը պատճառէ հասարակածային կանոնաւոր հոսանքները, կամ տարեւոր հոլմերը ։

Գէո ևս չը վերջացուցած սոյն նիւթը համառօտակի նշանակեմք նսեւ այն պատճառները, որք առաջին տեսութեան հեղինակներուն կարծել արււին, թէ բծերը լուսագունտի ճակտիքներն են ։ Երբ բիծ մը կը շարժի եզրէն դէպ ՚ի արեգական կեդրոնը՝ թաւարտիան շարժման աղգեցութիւն, հեռոյճետէ պարզ կերպով տեսաբանական ձեւափոխութիւն մի կը կրէ . այն է երկար թելի մը ձեւէն տակաւ առ տակաւ լայնցած հաւկթի մը ձևը կ'առնու . երբ կեդրոնին վերայ կը հասնի . իւր բուն ձեւը կըստանայ ։ Իւր շարժման երկրորդ կէտին մէջ կեդրոնէն դէպ ՚ի եզրը, վերստին իւր տեսքերն կ'առնու հակառակ կերպով ։ Այս երեւոյթը արդասիք մի է հե-

ռանկարութեան, որ բոլորովին բնական կերպով կը բացատրուի արեգական գնտաձեւութեամբ ։ Արդ՝ եթէ բիծը կոնաձեւ խոռոչ մի է յատակէն դէպ ՚ի մակերեւոյթը լայնցած, եթէ այս խոռոչին զառ ՚ի վայրերն ըլլային թերաստուերները, ինչպէս պիտի փոփոխէր բժիշարժման ժամանակ . յայտնի է, որ առաջին անգամ՝ պիտի երեւէր եզրին մերձաւոր թերաստուերը, յետոյ բժին յատակի կուտը, և վերջը կեդրոնին կողմի թերաստուերը, երկրորդ կէս շարժման մէջ հետզհետէ պիտի աներեւութանային . նախ՝ կեդրոնին մերձաւոր թերաստուերը, ետքը կուտը, և ամենէն վերջը եզրին մերձաւոր թերաստուերը ։

Արեգական բնակելի ըլլալու խընդիրն ալ յուղողներ պակաս եղած չեն ։ Արեգական վերայ եղած ներկայ ծանօթութեանց մէջ, զոր համառօտեցինք, այս խնդրոյն լուծումը գժուարին չէ . որովհետև հրաշէկ զանգուած մի, որ անշուշտ մի քանի հազար աստիճան բարեխառնութիւն ունի, զանգուած մի, որոյ մակերեւոյթին վերայ բոլոր մետաղները շագխացեալ են, գործարանաւոր, կամ կենդանի էակաց գոյութեան հակառակ է ։ Արեգական բնակելի ըլլալու ենթադրութիւնը առասպել մի է, զոր կը թուումք անկարելիութեան սիրահար երեւակայութեանց, որովհետև գիտութեան անաջառ և խիստ բնութեան առջեւ անհետ կը կորսուի ։ Եթէ արեգական մէջ ցուրտ և մթին կուտ մի ընդունիմք, այն ատեն կարող պիտի ըլլամք բացատրել և ըսել Արակցի որդւոյն հետ . « Եթէ սարգապէս մեզ առաջարկուի այս խնդիրը, թէ՛ արեգակը բնակելի է, պիտի սրտասխանեմք, ոչ ինչ գիտեմք այդ մասին . իսկ թէ որ հարցուէր, կրնայ

բնակելի լինիլ մեր երկրի բնակչաց հա-  
մանման գործարանաւոր էակաց հա-  
մար . չը պիտի աստամսէինք հաստա-  
տական պատասխան մի տալու . Բայց  
գիտութեանց Ակադէմիայի հռչակա-  
ւոր ասենադպրի մահուանէն յետոյ՝  
արեգական կազմութեան ուսումը այն-  
չափ յառաջադիմութիւններ բրաւ , որ  
չը պիտի վարանի իւր կարծիքն ուղղե-  
լու : Այնու ամենայնիւ արեգական  
բնակելի չըլլալը երբէք իւր մեծ կա-  
րելորութիւնը չը պակսեցնէր . որով  
հետեւ եթէ այս անհուն աստղը իւր  
ճոցին մէջ կեանք չը սնուցանէր , պէտք  
է գիտնալ , որ իւր զօրաւոր ճառա-  
գայթու մներով արեգակնային աշխար-  
հի բոլոր աստեղաց մէջ կենաց և շարժ-  
ման ճնողը ինքն է :

Արեգակը իւր զանգուածով երկ-  
րի վերայ կը ներգործէ . երկիրը իւր  
սլորաին մէջ կը բռնէ . իւր ձգողա-  
կան զօրութիւնը լուսնոյ ձգողական  
զօրութեան հետ միացնելով՝ Ուլկիա-  
նու ջրոց կիսօրեայ ծփինաւոր շարժու-  
մը , կամ ծովախաղացները կը պատճա-  
ռէ . արեգական ճառագայթներու  
ջերմութիւնն է գլխաւոր պատճառ  
մթնոլորտական խաւերու հաւասարա-  
կըչութեան այլայլմանց , ջերմութիւ-  
նըն է պատճառ հողմոց , օգական հո-  
սանաց , շոգիացման գետոց , լճերու և  
ծովու ջրոց , որով երկրի մակերեւոյ-  
թին վերայ յառաջ կը գայ հոսանուտ  
մարմնոց հանապարդական շրջան  
մի . այս ազդեցութիւնն է պատճառ  
երկրաբանական խաւերուն դարաւոր  
կերպարանափոխութեանց՝ Ժայռերու  
դանդաղ բայց շարունակեալ քայքայ-  
մամբ և հոսանքներէ յառաջ եկած  
նիւթոց տեղափոխութեամբք . վերջա-  
պէս արեգական ջերմութիւնը և լոյսն  
են , որ անկական և կենդանական աշ-  
խարհաց մէջ ամեն ուրեք կեանք կը

սիրեն : Հուսնագորտ երեւելի բնագո-  
տումը կըսէ . “ Արեգական ազդեցու-  
թիւնը երբեմն հանդարտ և լռիկ կը  
յայտնուի տարրաբանական ներգոր-  
ծութեամբք և կ'որոշէ կենաց այլ և  
այլ երեւոյթները , անկոց վերայ , իրենց  
խորշաւոր ներքստիտըմբու կրկնահո-  
սանաց մէջ . կենդանեաց վերայ , ի-  
րենց դնդերական նեարդից հիւստուա-  
քին մէջ , երբեմն մթնոլորտին մէջ կը  
պայթեցնէ շանթը , ջրոյ թաթառը և  
մրբիկները . . . : Լուսնու գէն ավերները  
չեն ներգործեր միայն մարմնոց աշխար-  
հին վերայ , և ոչ սահմանուած են մի  
միայն մարմինները տարրալուծելու և  
վերաբաղադրելու . անանց արգասիք-  
ներն չեն միայն երկրի ճոցէն գուրս  
բաշէլ անկոց նուրբ բողբոջները , պար-  
զել տերեւոց մէջ կանանչ նիւթը , գե-  
ղազարդել անուշաբոյր ծաղիկները ,  
կամ վերակրկնել հազարաւոր անգամ  
արեգական պատկերը ալեաց հաճոյա-  
րար բաղնիման մէջ եւ մարգարետնի  
նուրբ ձողուններուն վերայ , սրբ հող-  
մի թեթեւ շունչէն կը խանութիւն . այլ  
երկնից լոյսը իւր տեւողութեան եւ  
պայծառութեան տարբեր աստիճան  
ներուն նայելով՝ խորհրդաւոր հաղոր-  
դակցութիւն մի ունի ներքին մարդոյն  
հետ , նորա կարողութեանց առաւել  
կամ նուազ զարթման հետ և խառ-  
նուածքի զուարթ կամ մեղամագձային  
հանգամանաց հետ . այս խորհրդաւոր  
հաղորդակցութիւնն է , զոր նախնին  
Պլինիոս այս խօսքերով կը բացատրէ .  
“ Coeli tristitiani discutit sol. et huma-  
ni nubila animi serenat . ” Արեգակը ին-  
ժարապէ երկնից սխրո-թիւնը և ին յրո-ե այն  
ամպերը , որոնք մարտիային սիրպը ին մլազնէն :

